

Մ Է Ճ Մ Ո Ւ Ե Յ Ը Հ Ե Վ Ե Տ Ի Ս

ԱԼԹԱՆՃԸ—ՍԵՆԵ

(1867)

ՆՈՒՄԵՐՈ—519

1783—ՍԵՓԵՐ Կ՝

ՀԱՁԻՐԱՆ 20

ԱԼԱՖՐԱՆԿԱ 2 ԹԵՄՈՒԶ

ԱՄԹԱՆԵ 20 ՀԱՁԻՐԱՆ ՍԱԼԱ

Տիւնքի 1-րդ թիւի համարի օգուտով :

Պատը Ալիսէ վարիտ օրան պիր թէ կերաֆնամէ մուճիպինճէ , տօնան մայր Հահանէ , ալաֆրանկա յունի սին 29 ունճու ճիւմաա իրթէսի կիւնիւ սապահլայրն թուլոն լիմանրնա մուվասըլէթ իթմիշ տիր , թապիալար , գալէլէր վէ լիմանտա օրան Գըրանսրգ տօնանմալարնտան թէշրիֆի Հահանէ քէմալը խահիչլէ սէլամլան մըշ տըր : Մէմուրինի միլքիէ վէ աւքէրիէ քէմալը տէպտէպէ վէ թաալիմլէ խաթիգպալը Հահանէյէ միւսարաաթ իթմիշէր տիր :

Օաթը հազրէթը Հահանէ էջլէտէն պէշ սաաթ օն տագիգէ սօղրա թուլոնու թէրք խտէրէք , էրթէսի կիւնիւ ախշամ իւղէրի Բարիսէ վասլ օլաճադ տըր :

Բարիս . 29 յունիս .

Տէօրթ տէվլէթ նօթասընըն գապուլինի Պատը Ալիսէ իսթար իթմէք իւղրէ պիր Ինկիլիվ նօթասը տախի պուլունտուղունա Լիւնպար դաղէթաւ օր թէքրար ըսրար խտէր :

Իէթէրպարի . 29 յունիս .

Քէրէսթէ , սաղ , գաթրան , վէ Բուսիա վէ Լէհիսթան աղաճ գապուլարը իչիւն հինի իսրաճէրին տէ կէօմրիւք ալընմամասընա գարար վէրիւմիշ տիր :

— Օաթը հազրէթը Հահանէ , հազգլէրինտէ շայեանը հայրան օլաճադ տէրէճէտէ վագի օրան խաթիգպալտէն , աշիքէար մէմուլն օլուպ , ահալիքի քէմալը ինշըրահը տէրուն իւլէ սէլամլամըշ տըր :

Պուստ Բաշա տախի պու խաթիգպալտան հասըլ օրան մահգուղիէթի նի խասսէթէն պէյան իթմիշ տիր :

Օաթը հազրէթը Հահանէ , էջլէտէն էէտի սաաթ սօղրա թուլոնտան Բարիսէ հարէքէթ իթմիշ տիր :

Բարիս . 30 Յունիս .

Պու Բազար կիւնիւ էջլէտէն 4 սաաթ Գըրգ տագիգէ սօղրա գաթը հազրէթը Հահանէ Բարիսէ մուվասըլէթ իթմիշ տիր : Իմէրաթոր , բըրէնա Նաբօլէոն , վիւքէլա վէ Լիւթէատտիտ քիւպէրա վէ սայրէր շըմէն տըֆէր մէնգիլինտէ գուտուլու Հահանէյէ մուլթաղըր խտիլէր :

Իէսմը խօշամէտի քէմալը խալի

Իշ պու Բուլնամէ հաթիստա իքի աեֆա , Էանի սաղ վէ բէնջէմպէ կիւնլէրի նէշր օլունաճադ : Ֆիլաթը Ասիլանէտէ Մէճմուայը Հապատիսէ ապօնաթ օլանլար իչիւն ոէնէվլէ 50 զուրուշ վէ ալթը 30 զուրուշ տուր : Ապօնաթ օլմայանլարա ոէնէվլի 60 վէ ալթը այլը 35 զուրուշ տուր : Տաշրալարտա , բօսթա իւճրէթի իւզէրիմիլէ օլարադ , Մէճմուայա ապօնաթ օլանլար իչիւն ոէնէվլէ 60 ալթը այլը 35 զուրուշ վէ ապօնաթ օլմայան իչիւն քէնէվլէ 70 վէ ալթը այլը 40 զուրուշ տուր :

սեթլէ իճրա օլունտու . թերաքիւմ իտէն ահալի հատտ իւ հիսապա կէլ մէզտի :

Օլթը Հահանէ քեմալը թէն տիւրիւսթի վէ աֆլէթտէ օլուպ , զայէթ մէմուռն վէ մէսրուր կէօրիւ նիւրտիւ :

Վիէննա . 30 Յուլիս . ախշամ .

Մէքսիգոտան ալընան սօն վէ միւ թէպէր խապէրլէրէ նազարէն , յու նիսին 190ւնտա իմքէքաթոր Սադսի միլիէն թիւֆէնկէ թուլթուլմուշ տուր :

— Պիր Ինկիլիզ զաղէթասընընիֆա տէսինէ նազարէն , Ինկիլիզ գրալիչա սը Վիլթօրիա , զաթը հազրէթը Հահանէյի սալթանաթ կէմիսինտէ գապուլ իտիւպ , օնտան պէրապէր Աբիթհիտէ կէօթիւրէրէք պիր սօ նանմա ալայը սէյր իթսիրէճէքմիշ :

Սիւթէվէֆա Գըրըմ սէրապէրի Լօրտ Բակլանըն օլլու տիկէր Լօրտ Բակլան , զաթը հազրէթը Հահանէյի միհմանտար թային օլլունմուշ տուր :

— Պիր Ինկիլիզ զաղէթասընըն եազ տըղընա նազարէն մուախսարէն Ար գատիա վաթօրու թէքթար Վիրիտէ կիտիպ , (օն պէշինճի տէֆա) պիլա մումանաաթ կէրի տէօնմիւշ տիւր , վէ Հիրա ահալիսի ֆիշէնրլէր աթաւ ըադ ալտէթինի սէլամլամըշար տըր :

Իզգէթլու Տիմիթրաքի էֆէնտի Լէնիտիւնեա ալթընճը տայիրէ սըր քիթապէթինտէն իսթիֆա իթմիշ օլ մաղլէ էֆէնտի մումաիլէյին մէ մուրիլէթի տախի տայրէի մէզքիւրէ պաշ միւհէնտիսի իզգէթլու Լէվալ էֆէնտիլէ իհալէ գըլընմըշ տըր :

Փարիս . 27 հաղերան դօնօրիտէ 33 95—33 90
Լօնտրա 28 " 337/8—335/8
Փարիս . 29 " 34—34

ՄՈՒՀԻՄ ԻԼԸ

ԳԱԼԻԶԱՅԱ ՖԻՕՆՏԻՆԱ

Գաբսիւլ Իլինտէ օլան պու էէնի մուալիճէ , սըթմա իլլէթինէ հէր գընա գընա թէրթալլէրինտէն զիտտէ ֆայիտէլի վէ թէյսիրի սահիհ տիր :

Թիթրէմէ պաշլամադրոան իքի գաբսիւլ ալընըր , վէ պիր եա իքի գաբսիւլ տէ սըթմա իլլէրինտէ իքէն . սօլֆաթօտան հասըլ օլան մազարրաթ պուլնտա եօգ տուր :

Տէրուլինտէ եալընըզ օն ատէթ գաբսիւլ օլան պիր շիշէնին պահասը օն պէշ զսրոււշ տուր , վէ իւշ սըթմալըյա էրլէրիր :

Տէքօզիթօտու . Գալաթատա միւսիւ Վարդալիթի էճզախանէսինտէ վէ սահիպի իմզանըն մազազասընտա :

Գալաթա կիւմրիւք սօգաղը Լ. 22 :

Իհլա . Բ . Պառա վէ Գոմէանիս : 6

ՄԵՍԻՒԻԹԵԱԹ ՎԵ ՆԱԳՏ	ՃՈՒՄԱԱ ԵՐԹԵՍԻ			ԲԱԶԱՐ ԵՐԹԵՍԻ			ՍԱԼԸ	
	ՀԱԶԻՐԱՆ 17			19			20	
	Սաղահ	Էօլէն	Աւղաճ	Սաղահ	Էօլէն	Աւղաճ	Սաղահ	Էօլէն
Մէճիտիլէ լէրա 2րշ .	104 20	104 20	104 20	104 20	104 20	104 20	104 20	104 20
Տէրուլնաթը ումուլիլէ թահվէլ								
լաթը 100 առէտ Ինկիլիզ եա								
խօտ 110 առէտ լէրայի Օսմա								
նիսին պէհէրի ֆայըղը ալընմըշ	36 26	36 28	36 28	36 27	36 27	36 28	36 32	36 32